

Երևակն հազիւ թէ ջրոյ երեք քառորդ խտութիւնը կ'ունենայ, որով մոլորակներէն քան զամէնը թեթեւ կ'ըլլայ . իրեն խտութիւնը ինձորենուոյ փայտին խտութեանն հետ կրնայ բազմապատուիլ . պարզ մարմնոց մէջ մէկ հատ մը միայն կը գտուի, լիւիոն ըսուածն, որուն խտութիւնն այս մոլորակիս խտութեանէն նուազ ըլլայ : Սլոնոսի խտութիւնը կ'ըլլայ 0.98, որ ըսել է թէ թորեալ ջրէն քիչ վար է, և կրնայ բազմապատուիլ սոթիոն ըսուած պարզ մարմնոյն խտութեանն հետ : Պոսիդոնի խտութիւնը կ'ըլլայ 1.21, քիչ պակաս Լուսնի թաղի խտութեանէն, և կրնայ բազմապատուիլ կազնուոյ փայտին միջուկին խտութեանն հետ : Իսկ լուսնի խտութիւնը կ'ըլլայ երեք անգամ և մէկ երրորդ աւելի քան զջուր, և կրնայ համեմատուիլ անգղիացի Քլիւր-կաս ապակոյն կամ զինկ ըսուած մետաղին խտութեանը :

Եւվտոն կը համարի Փայլածուն և Լուսնեակը քան զամէն մոլորակներն աւելի խիտ և աւելի խանձողած արեւուն ջերմութեանէն, և մէկալոնք որ աւելի հեռու են՝ նուազ ջերմութե պատճառաւ զուրկ են այն մետաղական և հանքային ծանր գոյացութիւններէն, որոնցմով լի է երկիրս . որմէ կը հետևցնէ թէ մոլորակներն այնչափ աւելի խիտ են որչափ աւելի արեւուն մօտ են, և բոլոր մոլորակաց ծանրութիւններն այնպէս կը բազմապատուին իրարու հետ՝ ինչպէս իրենց ձգողութիւնները : Ինտոզութիւնն ըստ ամենայնի չհաստատեց Եւվտոնի այս կարծիքը նկատմամբ մոլորակաց հեռաւորութեանն իրենց խտութեան նուազելուն :

Քէբլէր փափագ մը ունեցեր էր մոլորակագունտ մը կազմելու, որուն վերայ այն իւրաքանչիւր երկնային մարմինները մէյմէկ գնդակ ըլլային, մէջնայնպիսի հեղանիութով լեցուն՝ որ անոնց ներքին գոյացութեանն հետ վերաբերութիւն մը ունենար : Երևը լեցուած ըլլար զինուոյ ոգիքով, Փայլածուն՝ հասարակ օդով, Լուսնեակը՝

հեղուկ մեղրով, Հրատը՝ ափսինդով, Լուսնի թաղը՝ զինուով, և Երևակը գարեջրով :

Եւս հեղուկներն ոչ միայն այլ և այլ մոլորակաց խտութեանցն հետ վերաբերութիւն մը չունէին, այլ և ոչ իսկ անոնց բարոյական, կամ լաւ և ո՞տրորայտիան որպիսութեանցը, որ ըստ Քէբլէրի կ'ընծայուէին իւրաքանչիւր մոլորակաց :

**Պատկեր Հայկական դպրոցի տան :**

Ըզգերնուս նախնի գրաւորական միակ արարածանքն որ ամէն հայասիրի սիրտը թունդ կը հանէ և զոր կենդանացնելու համար ամենայն հնարաւոր ջանք պէտք է ընենք՝ ի սէր ճշմարտութեան, որպէս զի մեր նախնեաց արդեանցը փոխարէն մեր երախտագիտութիւնը չնուազի, օգտաշահ կը սեպենք Լազմավիպիս առաջիկայ տալոյն ընթացքին մէջ, մեր ազգային մատենագրութեան պարծանքները համառօտիւ յիշատակել, ըստ կարգի հընութեան և դարուց՝ իւրաքանչիւր հեղինակին անունն և երկասիրութիւնը գնելով : Փափաքելի էր որ Հայոց պէս երկարատե և բազմադարեան տերութիւն մը հանձարոյ զարգացման անյիշատակ դարեր չունենար՝ և կարենայինք վստահութեամբ մը մենք ալ մեր մատենագրութեան սկիզբը շատ հեռու ժամանակներէ սկսիլ . բայց չորրորդ դարէ կանուխ սկսիլը կարելի չէ . այն միջոցին որ Հայոց մէջ աներկբայապէս երկրորդ անգամ սկսաւ գրականութե փայլը ցոլանալ, աւետաւոր Հայաստան աշխարհի ոսկեղէն դարուն :

Եւսինք չորրորդ դարէն, որովհետեւ դժբաղդաբար Հայոց ազգիս անխուսելի ճակատագիրը մինչև այն ատեն եղած ամենայն ինչ եղծեր ու անյիշատակ լուսութեան մը տակ թաղեր է : Սոսն զի ով կրնայ կարծել թող թէ հաւատալ, որ ի Հայաստան այնչափ

անխրնամ թողուած ըլլան գեղեցիկ դպրութիւնք՝ այնչափ հազարաւոր տարիներ, երբ ուրիշ կողմանէ կը տեսնենք զինքը համեմատութեամբ իր մեր ձաւոր ազգայ աւելի հանձարեղ, խաղաղասէր, երկայնամիտ և կրօնասէր. արդեօք կարելի է որ ունեցած ըլլան նախնի հայք իրենց մեհենական գրուածքները, պաշտած աստուածներուն պատմութիւնները, արի արանց և կամ դիւցազնացեալ Ղարտաւազգայ և Սահագնի մը առասպելաբանութիւնները որոնց էութեանը վրայ բնաւ տարակոյս մը չեն ձգեր մեր պատմական յիշատակարանները. բայց ո՞վ կրնայ կոյր բախտին դէմ պատերազմիլ, և կամ անոր ըստ կամի ըրած վնասուցը դարման տանիլ:

Ընչա այս պատճառաւ մինչև ցորորդ դար նշանակելու բան մը չունինք՝ բայց եթէ այն ինքնախօս խորհրդաւոր լուութիւնն որ շատ բան գուշակել կուտայ մարդուս: Ընչա խորունկ լուութե մէջ քանի մը ցանկալի անուանց արձագանքներ դեռ ևս կը հնչեն, ինչպէս Սարաբաս մը և այլք. զորս ՚ի միասին դնելով նախ կը սկսինք ապա չորորդ դարէն:

Ընչա մատենագրական ցուցակին մէջ դնենք նաև թարգմանութիւնքը, որոնք ինչպէս յայտնի է մեր մատենագրութե ընտիր և կարևոր մասերէն մէկը կը կազմեն: Ընտղանիչով դրուածները կը ցուցնեն թէ այն գրեանքը տպագրութեամբ ալ ՚ի լոյս ընծայուած են յազգիս:

**ՊԱՏԿԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՒԹԵԱՆ**

**Մատենագիրք ցորորդ դար**

- |                                |   |
|--------------------------------|---|
| Մար Աբաս կատիկոս .             | Պատմութիւն Հայոց :                              |
| Ղերուբեա .                     | Պատմութիւն վարուց Աբգարու եւ Սանատրկոյ :        |
| Ուղիայ .                       | Մեհենական պատմութիւն Անուոյ :                   |
| Բարդաժան .                     | Մասն ինչ պատմութեան Հայոց :                     |
| Արտիդեոս Եպիսկոպոս .           | Պատմութիւն վարուց Ս . Գրիգորի Լուսաւորչի :      |
| Խոստիքոստ .                    | Պատմութիւն գործոց Յուլիանոսի և Շապհոյ և այլոց : |
| Բրոյերնիսու կամ Պարոյր Սիւնի . | Ճարտասան քաջ :                                  |

**Չորրորդ դար .**

Ա . Պատկեր ամ տեսակ 300-399

- |                             |   |
|-----------------------------|---|
| Ս . Գրիգոր Լուսատրիչ .      | Ա . Յաճախապատում* : — Բ . Կանոնք թուով երեսուն . անստոյգ : — Գ . Աղօթք* համառօտք :    |
| Ս . Յակ . Մծրն . հայրապետ . | Ա . Զգօն* : — Բ . Նամակ* մի առ հաւատացեալս որ ՚Է Տիգրան քաղաքի :                      |
| Զննոր գրակ .                | Պատմութիւն* Տարօնոյ :   |
| Ազարանգեղոս .               | Ա . Պատմութիւն* դարձի ՚ի հաւատս Քրիստոսի ազգէւ Հայոց : — Բ . Թուղթ դաշանց աղաւաղեալ : |
| Ս . Ներսէս Մեծն Պարբե .     | Պատճառ զարգացման դպրութեան ազգիս : Դոյզն և համառօտ երկասիրութիւնք :                   |
| Փաստոս քոզանց .             | Պատմութիւն* Հայոց :   |

**ՎԵՆԵՏԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ**